

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն

ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԱՐԵՒՈՒՆ

[«ՌԱԶՄԱՐԶԱԳԱՆԳ ՆՈՒԱԳՆԵՐ» ԹԻ՛ ԺԻ՛]



Լ ՈՒԾԱԾԱՂԻՖ ասողերուն փառք՝ ո՛վ Արեւ,
Ազգասիրի գիտակցութեանըս խորէն՝
Ո՛րչափ յարգանք ուղղել եմ քեզ յարատեւ՝
ԱՆ յուսանատ երկրիս կըրթոտ ժըխորէն:



Ըստրկութեան վեց դարերու մռնն անեղ՝
Կեանքս պատեց, բայց խաւարել չի կըրցաւ՝
Ամբիժ հոգիս միշտ մնալով փառազեղ՝
Վեհ ժըպիտով արհամարհեց ամեն ցաւ:



Ե՛րբ վերջապէս գորովալից՝ պիտի գաս,
Ազատութեան լուսացընցող սուրբ Արեւ,
Կեանք ցանելով հարցընելու. « Զի՞ կու լաս »...

— Տո՛ւր ինձ սպրիլ յառաջադէմ սրբանեւ,
Հանգոյն արծւի թըռչիլ երկինք, իջնել վիհ, ...
Զերջանկութի՛նն ինձ կազելու մասն անցելի:

29—10—1918

Հ. ԳՐԱՍ. ԱՅՏՐՆԵԱՆ

